

# ԱՆԱԾԻՏ

Հ Ա Ն Պ Ե Ս Ա Ս Ս Ե Ա Յ

ԱՂԳԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ

Պ. Յ Ա Ռ Ի

Մ Ա Յ Տ - Ա Պ Ր Ի Ա - 1908

Թ Ի Ի Ի 4-5

## ԱՆԿՈՐՆՁԵԼԻՆ

— 0 —

Քանի մը ամիս առաջ, սկիզբացի միլիարաւոր մը, Անտրիու Քէրնըի, մտածելով որ իր հարստութիւնը շատ մեծ էր ամբողջութեամբ իր ժառանգորդներուն ձգուելու համար, վախաքեցաւ անոր կէսը յատկացնել հանրօգուտ նպատակի մը: Քայքայ չկրցաւ անձամբ որոշել այդ նպատակը: Շուարած մնացեր էր: Երբ անգլիական խոշոր վաճառատան մը ծանուցմանց բաժնին վարիչը, Պ. Ուաք, օգնութեան հասաւ իրեն. խորհուրդ տուաւ Անգլիոյ, Սկոտլանտիոյ եւ Իրլանտայի ութը միլիոն բնակիչներուն կարծիքը հարցնել այդ մասին եւ քուէներու մեծամասնութիւնն ստացող զաղափարին յատկացնել նուիրութիւք գումարը: Պ. Ուաք յանձն տաւ այդ դժուարին քուէարկութիւնը կատարել, պայմանով որ այդ հարցը Անգլիոյ հանրային կարծիքին ենթարկող տետրակին մէջ, որ ութ միլիոն օրինակ պետի տպուէր եւ ցրուէր, իր վաճառատան մասնաչիտութիւնը կողմ օչարակին ազդը հրատարակուէր: Քէրնըի ընդունեցաւ Ուաքի խորհուրդն ու պայմանը եւ տետրակը ցրուեցաւ: Ութը միլիոնէն, եօթը չպատասխանեցին: Մէկ միլիոնի չափ քուէութիւք ստացուեցաւ, որոնց մեծագոյն մասը ձեռնակ էին կամ ուշադրութեան անարժան, եւ որոնց 45000ը միայն նկատողութեան կարգի

կաւ անել, Ահաւասիկ արգիւնքը այս հսկայ քուէարկութեան.

- 7, 700, այլ եւ այլք, կամ անդաստորելի.
- 12, 246 հոգի կ'ուզէին որ գումարը իրենց տրուէր (! !)
- 5, 296 հոգի կ'առաջարկէին որ Ուաքի ներկայացուցած վաճառատան օչարակը ձրի բաժնուէր այդ գումարով.
- 3, 268 հոգի կ'ուզէին որ այդ գումարը ուրիշներուն տրուէր (?)
- 3, 077 հոգի կը փափաքէին որ գումարը եկեղեցիներու, մատուռներու, կրօնական առաքելութիւններու նուիրուէր.
- 1, 965 «Աղքատներուն տուէք».
- 1, 433, Թրանսվալի պատերազմին մէջ մեռած զինուորայիններու այրիներուն եւ որբերուն.
- 1, 320, բանուորներու հանգստեան թոշակի յատկացնել.
- 986, Հիւանդանոցներու.
- 651, Հնարիչներու.
- 629, Հնդկաստանի սովիւններուն.
- 403, Միւրանոցիներու.
- 389, Քիւլպիներու.
- 332, Գաղթումը զիւրացնելու.
- 237, Ազգային պարտքը թեթեւցնելու.
- 236, Ազգային պատերազմական անտուկ մը կազմելու.
- 204, Հանրային բնիքը ցատուներ հիմնելու.

Առաջարկուած զաղափարներու այս շարքին մէջէն Քէրնըի ընտրեց վերջինը, այն որ ամենէն քիչ քուէ ընդունած էր. իր որոշած գումարը

մարք նուիրեց հանրային ընկերացասուններ հիմնելու ։ Հակառակ որ դրժած կ'ըլլար ամենէն շատ քուէ ունեցող զազափարն ընդդրկելու իր խոստումին, այս անկախ ընտրութիւնով Վերնըլի իր ժամանակին ոգին ըմբռնող ու բարձրօրէն մարգարէի մտքի մը սպացոյցը տուած եղաւ. եւ զարմանալի իսկ կը թուի որդէն որ այսպիսի ընտրութիւն մը ընելու կարող ըլլալով՝ հանգրժ, հանրային կարծիքին խորհրդատուութեանը դիմելու. անիմաստ գազափարն ունեցած ըլլայ («) ։

Կ'ուզէի որ Վերնըլիի այս արարքին վրայ մեր հայ հարուստները պզճ մը խորհրդածէին՝ նախ մեր «բարերար»ները որ ընդհանրապէս կ'ուզեն մահերնէն յետոյ միայն իրենց հարուստութիւնէն մաս մը հանրութեան շահերուն ծառայեցնել, կրնան դաս առնել աղնիւ օրինակէն մարդու մը որ ցանկացած է զիս չմտած իր հարուստութեան կէսը նուիրել ստղագիրական ձեռնարկի մը, իր բրած գոհարեութեանը արդիւնքը անձամբ տեսնելու վեհ հաճոյքն ունենալու համար ։ Այնպիսի շքմանի մը մէջ որ մեր ժողովուրդը, ստիպողական անհրաժեշտ պէտքերով ծանրարեան, առաւել քան երբեք կայքտէք է անմիջական օգնութեան, մեծապէս բաղձալի էր որ մեր հարուստներն ըմբռնէին գեղեցկութիւնը այս բարձր դասին ։

Յետոյ, ու մանաւանդ, մեր հարուստները պէտք է նկատի առնեն ձգտումը որ Վերնըլիին առաջնորդած է իր նախընտրութեանը մէջ ։ Ամէն տեսակ բարեգործութիւններուն մէջէն ան գերադաս է համարեր իր ազգակիցներուն մտաւոր հաց բաշխելու բարեգործութիւնը ։ Եւ բարեգործութիւններուն ամենէն բարձրը, ամենէն ընդունը, ամենէն թանկարկինը, մրաքերու անչկման, իմացականութիւններու զարգացման նպաստելու ձգտող բարեգործութիւնն է անշուշտ ։

Հիւանդանոցներ, ծերանոցներ, որբանոցներ, եկեղեցիներ հիմնել, աղքատներու օգ-

(1) Նորանոր սեղեկութիւններէ զոր լրագիրները կը հրատարակեն Վերնըլիի մասին, կ'իմանան ինչ անդիպացի միջխարտէքը գրքի ու տարածումին համար իր խոշոր նուիրատուութիւնն ընէն առջ՝ կարգ մը ամերիկեացի զբոսոցներու արդէն հարիւր միլիարտաբարձր գրքի ցած է եղեր, եւ վերջին պահուստը արձանելու ամերիկեան նուիրեր է որպէս զի Ակադեմիայի համարարաններուն մէջ բազմաթիւ սուղատու ազգք ձրի ընդունուին ։

նեկ, բանուորներու հանգստեան թոշակին նըպասակ, այս բոլորը զերազանջապէս ազնիւ արարքներ են, բայց այն արարքը որ ամեկի ազնիւ է քան՝ այս բոլորը եւ մանաւանդ աւելի ընդարձակ ու բազմաթիւն մարդկային վանագոտներու ստաւու որ Վեռնըլիու գործին աջակցելու արարքն է «Կեղեցկութիւն» պարունակող բարութիւն քարոզող, ճամբարութիւն ուսուցանող գրքեր հլասարակել, մարդկային մտածման հրաշակներունը հանրային մասնաշարաններ մէջ՝ մատչելի դարձնել ամենուն, հիմնել գործոցներ՝ այսինքն կենդանի գրքեր՝ գիտութեան ու արուեստներու քարիքը մարդոց մէջ աւելի մեծ չափով տարածելու համար, անա՛ մեծտոյն բարեգործութիւնը, որովհետեւ այդ բարեգործութիւնը իր մէջ կը պարունակէ բոլոր մեծաները, երբ լաւ կազմակերպուած զըբոսոցներէ կ'ըլլող ու ազնիւ գրքերու ընթերցումով ամբարցած մտքերը բազմաճան մարդկութեան մէջ, հիւանդանոցները, որբանոցները, ծերանոցները, մարգասիրական բոլոր հաստատութիւնները ինքնին պիտի բազմապատկուին, աղքատութեան զէժ պայքարը ինքնին պիտի մարակուի եւ իր յայտնակին մերձանայ ։ մարդկային անհասնելու, ինչպէս եւ ազգերու միջեւ դործուած ոճիւրները ինքնին պիտի ձգտին անհետանալու ։ Ինչու որ ամենէն մեծ հիւանդութիւնը Եւ ամենէն մեծ գժքաղութիւնը սոցիալութիւնն է. զարցող եւ զերբը, որ անոր զէժ մաքառող ամենէն հզոր ուժերն են, պէտք է առաջին տեղն ունենան սրտին մէջ անոնց որ իրենց զբամական կարողութիւնը կ'ուզեն ի սպաս դնել մարդասիրական գործի մը ։

Այն բոլոր արտադրութիւններուն մէջէն որոնց ծնունդ տուած է մարդկային միտքը ։ Գիրքը ամենէն մեծը, ամենէն արժանազան ու ամենէն տեսակարան է. Գիրքը կը բովանդակէ ամբողջ մարդկային ճիշդ՝ տիեզերքը հասկնալու, կեանքը՝ զիւրացնելու եւ աղնուացնելու ։ Գիտութիւնը, արուեստը, կրօնքը, մարգասիրութիւնը անոր մէջ կը զանեն իրենց գերագոյն թաղմանը եւ իրենց ամենէն զօրեղ տարածելը ։ Մարդկային շատ մը մեծութիւններ, վաստեր, ուժեր կը կրճատին ու կը չքանան. Գիրքը պիտի տես Եւ այնպիսի որչափ մեր երկրագունդը տես է. Անկորնելիլն է ան Եւ ինչ որ մասնական մասունքն, ազատելով կը մնայ ու կը չաւեթանայ մարդկային ամէն կարգի արարքներէն, Գրքին շնորհիւն է որ այդ

բարդին կ'արժանանայ. վերթխարի ազգեր, գործութեան զենիթը հասնելէ յետոյ, անհետացած դացած են, իրենց հարստութիւնէն, քաջութիւնէն, գործութիւնէն ոչինչ թողով բայց եթէ մէկ քանի զիրք, կամ պարխազներու, կրթողներու, տաճարներու ճակատը քանդակուած արձանադրութիւններ, որ անոնց յիշատակը կը պահպանեն: Այն հիւանդանոցներէն, որբանոցներէն, ծերանոցներէն զոր կանգնեց մեր ներսէս Պարթևը, ոչ մէկ նշխար կը մնայ այսօր: Բաց ի յարգուած յիշատակէն այդ մեծ մարդասէրին որ այդ բոլոր բարիքն իր շուրջը սփռեց, (եւ այդ յիշատակն ալ կրցած է տեւել շնորհիւ իրմէ կտրել եկող գործիչներուն որոնք զրգեբուր մէջ արձանագրեցին իր գործը): Բայց ճիշդ զոր թափեցին Ս. գառու գրազնիները՝ Մահակի եւ Մեսրոպի մղումով. կը մնայ անթառամ ու մշտնջենական: Եթէ այսօր դեռ գոյութիւն ունի հայ ազգ մը, եթէ դեռ կրցած ենք պահպանել մեր լեզուն, մեր աւանդութիւնները մեր ցեղային կազմակերպութիւնը, եւ եթէ մարտիրոսութեան, ազատակիրութեան, փզկեցկապիրութեան ձգտումներ ունեցող ժողովուրդ մըն ենք, առի պարտիք մէջ քանէ աւելի այն նուիրական թզթի կտորուանքներուն զոր թողուցին Սորենացիները, Նիզիէները, Նարեկացիները, Ծնորալիները, Նւ նոր ժամանակներու հայ բարերարներուն մեծաոյսը, Մխիթար արքայն է՝ անվիճելի կերպով:

Մեր ժողովուրդը այն ճշմարտութիւնը բռնած ըլլալուն ապացոյցը յաճախ տուած է: Պէտք է յարգանքով յիշենք Հոլանտայի, Իտալիոյ միջին հայ գաղթականները որոնք Երպարուստիան զիւտէն քիչ յետոյ հայերէն լիզուով գ. քեր տպագրեցին՝ իրենց հայրենիքի եղբայրներուն մէջ մտածումին բարիքը տարածելու եւ հայրենի լեզուին սահպանումը ապահովելու համար: Ու վերջացող գաբուր մէջ ալ, սասլին կէսին մէջ մանաւանդ, պէտք է շնորհալի որ Տիւզլեաններ, Տառեաններ, Պալեաններ իրենց դրամը կը նուիրէին զրական, գիտական, պատմական գործերու հրատարակութեանը:

Պէտք է շնորհանք այն սքանչելի ճիւղերը զոր Տէտէկան թափեց, Մամուրեաններու, Զիլինի կիրթաններու, Նուպարեաններու գործակցութեամբ, հայ գրականութիւնը եւ պարզական հիւանդակներու թարգմանութիւններով ու եւրոպական հայրենի արտագրութիւններով ճշ

խացնելու: Պէտք է շնորհանք Իզմիրեանցը, որ պատմական աշխատութիւններու համար մրցանակ մը հաստատեց, — Ինչպէս եւ Լազարեանը, Մամուէլ Մուրաթը, Ռափայէլը, Սահասրեանը որ իրենց հարստութիւնէն բաժինը յատկացուցին իրենց ազգին մտաւորական վառարաններ նուիրելու: Այդ անձերը Քիւրդկիլի վերթխարի հարստութիւնը չունէին, բայց անկից առաջ ունեցիր էին այն ուղղութիւնը որով Քիւրդկիլ իր գրամը ուզեց մարդկութեան օգտակար դարձնել: Մեր արդի հարուստները ուրիշն պէտք չունին նոյն իսկ օտար մարդասէրի մը օրինակէն օգտուելու, կը բաւէ որ այդ գրասէր հայ բարերարներուն օրինակը աչքերուն առջև ունենան:

Այս բոլորը պէտք կը զգամ ըսելու, որովհետեւ այս վերջերս հայ հարուստները բոլորովին հեռացած ըլլալ կը թուին իրենց նասիրողներուն զեղեցիկ ուղղութիւնէն, ռուսահայ ու թրքահայ հարուստները իրենց կտակներն ինչպէս նուիրատուութիւններ կը յատկացունին միմիայն եկեղեցիի, վանքի, հիւանդանոցի, որբանոցի եւ ազգասններու (1): Կովկասցի հարուստ Հայ մը, Պ. Գուլապիան, վերջերս 500,000 ռուպլի կտակեց ազգին. այդ խոշոր գումարին մէջէն, որուն ամբողջութիւնը յատկացուած էր վանքի, եկեղեցիի, հիւանդանոցի եւ ազգասններու, մէկ շատ փոքր մասը միայն նուիրուած էր արհեստագիտական դպրոց մը կառուցանելու գաղափարին, եւ միմիայն 5000 ռուբլի՝ գրական գործերու: Տարակոյս չկայ որ այդ գումարը շատ աւելի օգտակար կ'ըլլար ազգին՝ եթէ կտակողն անոր մեծամասնութիւնը որոշած ըլլար գործածել Հայոց մտաւորական գործունէութիւնը խրախուսելու:

Ըսել չեմ ուզեր թէ այսօր թէ հարուստները միմիայն գրական ու գաղտնական գործերու պէտք է նուիրեն իրենց գրամը. մեր ժողո-

(1) Կ'ըմբռնեն որ Տաճկահայոց վերջին հսկայ ազնուներէն ի վեր, որբերու եւ փախստականներու օգնելու ձգտումը առաջնակարգ տեղ մը բռնած ըլլայ մեր հարուստներուն բարեգործութեանը մէջ. ընական էր որ այսպէս ըլլար, որուած ըլլալով Հայոց արդի կացութեան արտաոստիոր հանգամանքը: Բայց իս ներկատողութիւնն ընդհանուր անսակէտէ մը կը մնայ, տեսակէտէ մը որ արդի վայելեանն մէջ չի սահմանափակուիր, այլ մշտական պայմաններու վրայ կը հիմնուի:

վրդին ազգային գոյութիւնը վտանգի մէջ է, եւ այլ վտանգէն զայն փրկելու համար կայ ձիջ մը զոր պարտաքն կատարել եւ որ մ'ը մաննուս համար ամենին կարեւոր, ամենին տիրական ճիշդ պէտք է ըլլայ. եթէ ես ունենայի ֆերմերի միւլաբը, դայն լոկ դպրոցի եւ ընթերցարաններու չէի գործածեր անշուշտ, այլ նախ՝ իրականացնելու Թուրքիոյ մէջ մեր ազգային գոյութեան ապահովումին համար հարկաւոր ճիշդ, ինչ որ արդէն արտադրել պիտի ըլլար ամենին գեղեցիկ գիրքը, կենսով շինուած գիրք մը, եւ ինչ որ միայն կարող պիտի ըլլար մեր Ժողովրդին համար սանգօնել այն ցանկացեալ կացութիւնը որ Թոյլ պիտի տայ մեր յաջորդներուն ազատօրէն կանգնել իրենց ազած զգրոցն ու հրատարակել իրենց երազած գրքերը: Բայց մեր հարուստները, յանդուգն երեւակալութենէ զուրկ, այս գաղափարին չօվէն իսկ անցնիլ կը զողան: Իրենցմէ զեռ չեւա թէ կը որ քաջութիւնն ունենան իր գրամը այս մեծ ու զեղեցիկ Անճամօթին կ'ապրը նեւսը՝ անկից ամբողջ նոր կենսք մը ծնուցանելու յոյսովը: Իրենց նշանարանն է իրենց նըււրիստութիւնն ու կտակները յառաջնել միմիայն այնպիսի գործերու որոնք ու եւ է քաջապահան ձողութ չունենան: Թող ուրիշն այն ոչ-քաջաբան գործերուն մէջէն գոնէ գիտնան ընտրել օգտակարագոյնը, թող շարունակեն Սամուէլ-Մուրատներուն, Իվմիբեանցներուն աւանդութիւնը:

Մենք յոճախ կը պարծենանք օտարներուն առջև. թէ շատ ճոխ զբաղանութիւն մը ունինք եւ թէ եւրոպական մատենագրութեանց բոլոր ուշադրաւ գործերը հայերէնի թարգմանած ենք: Բայց իրականութիւնը հեռու է հասարակականելէ մեր այդ գոյոյն ճատուումին: Բազմամաս ֆիւրտերուն, Թուրքերուն, կամ նոյն իսկ Պուլկարներուն ու Սերպերուն, անշուշտ իրաւունք ունինք յայդպէս պարծենալու: Բայց բաշխատելով մեր միջուկ հիմա ըրած այն ամբողջ գործին հետ զոր զեռ չենք ըրած, ասով պէտք է զգանք: քանի՞ հասարակ ռանք, հայերէն լեզուով, որ նոր կազմուող երիտասարդի մը հոգին, միտքը, ճաշակը զարգացնելու բնոյթ ունենան: Հնդկական ու պարսկական, յոյն ու լատին հրաշակերաններէ զիթէ ոչինչ ունինք մեր նոր լեզուին թարգմանուած: Նոր ժամանակներու եւսրոպական զբաղանութենէն հայել մէկ հա-

րիւրիորդը հայերէնի վերածած ենք, մեր լեզուով կատարուած գիտական, պատմական, քըննադատական աշխատութիւնները մատի վրայ կը համրուին: զեռ հազիւ այբուբենն սխառ ենք մեր Ժողովրդին անցեալը գիտականօրէն ճանչնալ փորձելու: ու մեր նախնեաց ճեռագրերն իսկ զեռ ամբողջութեամբ չենք տպագրած: Մեր հայկական մատենագրաններուն մէջ, ամենին կենսական գրքերը կը պակասին: Ու հայ պատանիները օտար լեզուով է որ ստիպուած են ճանչնալ մարդկային մտածումին վեհագոյն արտագրութիւնները:

Այս խնդիրը ամենին կարեւորներէն մէկն է մեր ազգին համար: Մենք ամէն անոնք որ մեր Ժողովրդին վերականգնումը կը բազանս, պէտք է նպաստեն այդ պակասը լրացնելու: Ատի ոչ միայն մարգասիրական շատ մեծ գործ մըն է, այլ եւ «հայրենասիրական» ամենակարեւոր քննք մը: Եղթալուած ազգերու վերակենդանացման գործին մէջ, Գիրքը արեւնախնայական զերբէն մին իսաղոված է:

Շատ շահեկան յօդուածի մը մէջ (որուն թարգմանութիւնն ի մօտոյ պիտի հրատարակենք «Անահիտ»-ի մէջ), Պ. Պարպեթա, Ֆիրեհնցի համբաւաւոր սպարանապետին որդին, կը բացատրէ վերջերս այն անսասան զերբը զգրքերն ու թերթերը կատարեցին Իտալիոյ վերակենդանացման հսկայ քանփին մէջ: Այս զաղափարն ըմբռնած ըլլալուուն համար է որ Լեհերը այնքան մեծազորք հանդիսաւորութեամբ մը տեսնցին մէկ քանի ամիս առաջ յորեկեանի որ իրենց ազգային պատմութեան ամենին նշանակալից գրուագներն յաւերժացուց իր վկայերով եւ որ իր զբաղան տաղանդուն աշխարհի համակրութիւնը շահելով լեհ ազգութեան մշտատեւ կենսականութիւնն ապագայունը անգիտատելի ճառագրութիւնը մատոյց իր աղգին:

Այդ վիթխարի խանդավառութիւնը զոր Լեհերը ցոյց տուին Սենքիլիլի յորեկեանին առթիւ, պէտք էր ամօթի սերմոնմով մը կծկէր ամէն հայ սիրտ: Մենք մեր Ապամեանը Թուրքերն որ օտար հիւանդանոցի մը մէջ մեռնէր, ամէն օրնութենէ զուրկ ու հանդանակութիւնը զոր Գամաւ-Գաթիպայի մահարձան մը կանգնելու համար կովկասի Հայերը բացեր են մէկ քանի տարիէ ի վեր՝ զեռ ողորմելի գոմար մը միայն կրցած է գոյացնել:

Այն հայ մտքերը որ կ'ուզեն դիտական, գրական, պատմական կամ զեղարուեստական աշխատութիւններով ծառայութիւն մատուցանել իրենց ազգին, այսօր բացարձակապէս դուրի են մնացած սեւ է աշակցութենէ. օգնութիւն կը դոտենն անոնք միայն որ մուրալ, քանիւ, կալիկնայ կը զիջանին. անոնք որ իրենց ճիւղը, իրենց առարկան, իրենց բարի կամնցողութիւնը միայն մէջտեղ կը դնեն ու իրոխտաբար կը խնդրեն աշակցութիւնը որուն իրաւունք ունին, ոչ մէկ ձեռք կը զբտնն իրենց օգնող, Ահա երեք տարի է որ Պ. Իրոք-Վալֆայան, ոչ երգականի կարողութիւններու սպասարկ, այսօր ստուա եւ վեհանա տ'էնտիբ պէս վարպետի մը համակրութիւնը կրցաւ շահել, չէ յաջողած՝ հակառակ իր բարեկամներուն բոլոր դիմումներուն, զանեւ այն փոքրիկ ամսականը որ իրեն կարելի դարձընել իր ստացած ուսումնասիրութիւնները Կանտոնայէս շարունակել: Եւ այն ազնիւ կոչը զոր տարի մը առաջ Պ. Մելիք-Կարապետ զեան կ'ուղղէր «Մշակին» մէջ հայ հարուստներու՝ որպէս զի Հ. Ս. Պարոնեանի «Հակական Մատենագիտութեան» արագրութեան ծախսերը հայթայթելն, ոչ մէկ կարճացանք չդուտա տակաւին. օրինակները, այս ուղղութեամբ, կարելի է յանուուն երկարել:

Մեր բարձրուն այս կարեւոր թերութիւնը սրբագրելու բաղձանքը բարեարդաբար սկսած է տարածուել շատ մը դիտող ու սոսժող Հայերու մէջ. «Հայկական Մեր թեան զխնար ջանքերէն մէկը պիտի ըլլայ այդ ճշտումն ընդհանրացնել մեր մէջ, եւ իր գործունէութեան մէջ մեծ տեղ մը պիտի բռնեն ճիւղերը զոր պիտի փորձէ մտաւորական աշխատութեանց, մեր ազգին մտաւորական մակարդակը բարձրացնել նկրտող ձեռնարկներու վրայ դարձնելու համար այն բարեբարներու առատաձեռնութիւնը:

«Մատենագրան»ը զոր «Անահիտ»ը կը հիմնէ, միեւնոյն ձգտումը պիտի ունենայ, Պիտի ջանանք մեր ուժերուն համետ չափին մէջ, հարատեանցնել մեր ժողովրդին մտաւոր, բարոյական եւ գեղեցիկարտական պայաջը՝ պրական, դիտական, գեղարուեստական շինիչ գործեր մատչելի դարձընելով մեր հասարակութեան բոլոր խաւերուն, Պիտի խոստովանիմ որ այս ձեռնարկին յաջողմանը համար հարուստներու վրայ չէ որ յոյս դրած եմ. յոյս ըն-

թերցող հասարակութեան վրայ է, ժողովուրդ մը որ դիմէ ըմբռնել իր իրական շահերու եւ իրեն ճշմարտապէս օգտակար եղող գործերու կը յաակացնէ իր թէպէտ հիւնէնքով կազմուած բայց լեռներ ձեռացնել կարող օժանդակութիւնը, լաւագոյն «բարեբար»ն է՝ ինք իրեն համար, եւ մտաւոր ձեռնարկներուն համար: Աղջ մը այն առին իր մտաւոր հասունութեան, իր բարոյական անողջութեան ապացոյցը կուտայ երբ իր դոժները իր հաւաքական աշակցութեամբ կարող կ'ըլլայ կատարել, առանց հարուստներու ողորմութեանը սպասելու:

Այս միջոցին առնենք, մեր ժողովուրդը, մէկ քանի առիթներու մէջ այդ հաւաքական ինքնօրնութեան ազնիւ եւ ուշիմ ձգտումը ցոյց տուաւ. երբ Պոլսոյ «Հայրենիք»ը Նանսի հայ վարժուհիներ պատրաստելու գաղափարին ի նպատ հանգանակութիւն բացաւ, երբ «Ճիւղերի»ը Զէյթունի ի նպատ հանգանակութիւն բացաւ, թրքահայ անարակութիւնը շատերուն խանգավառութեամբ մը իր աշակցութիւնը փութացուց այդ գաղափարներուն իրականացմանը, ինչպէս եւ հիմա՝ «Իրո Արմենիա»ին տարածմանը համար Ամերիկայի եւ Եւրոպայի հայ գաղթականներն իրենց նուիրուածութիւնները շատ ազնիւ եւ շատ ուշիմ եռանդով մը կը բազմապատեն: Պէտք է միայն մաղթել որ ո՛ր եւ է զործի իրական արժէքը դատելու եւ զնահատելու կարողութիւնը մտպէս զարգանայ մեր ժողովրդին մէջ որ մի՛շտ, ամէ՛ն պարագայի մէջ, դիտանայ որոշել այն ձեռնարկները որ իր պարագայմանը կամ բարօրութեանը ամենէն լուրջ կերպով կարող են նպաստել, եւ զանոնք իր օժանդակութեամբը տեսական գարծընէ:

Գալով մեր հարուստներուն կը մաղթէի որ անոնք կարենային ըմբռնել այս գաղափարին ճշմութիւնը՝ նոյն իսկ իրենց շահուն համար:

Նուիրուածութիւն մը ընող կամ կտակ մը ձող հարուստը, զրեթէ միշտ այդ բանը կ'ընէ եսական մղումով մը, իր անունը անմահացընելու փափաքովը: Արդ, մեր հարուստները պէտք է ըմբռնեն թէ մտաւորական արտագրութեանց օգնող հարուստներու անուններն են որ ամենէն անկողուստ, ամենէն տեսական յիշատակը կը թողուն մարդոց մտքին մէջ եւ ամենէն խորին ու ամենէն անկեղծ երախտագիտութիւնը անոնց արարին մէջ: Աւ-

մեքքն ալ կը բաղձան պատկուիլ «մեկինաս» բառովը, որ «բարերար»ին ամենէն հրապուրիչ ձեւն է: Թող ուրեմն գիտնան շարունակել այն գործը զոր կատարեց Մեկինաս եւ որ այդ վիճոցի Հոռոմայեցիին անունը Գեղեցկութեան Բարեկամի հոմանիշ դարձուց:

ԱՐՇԱԿ ՉՊԱՆԵԱՆ



ԳՈՐԾԻ ՄԱՐԴԻԿ

Չ.

Տէր Մկրտիչ մտատանջութիւնը անհիմն չէր: Մարկոս էֆէնտի երբ կնոջմէն իմացեր էր տաներեցին այցելութիւնը եւ ուստանայ նաւթի հորատելին պատմութիւնը, փոխանակ Թագուկ հանրմին ու Սաթենիկին պէս մէկէն ի մէկ շլանալու, ընդհակառակն շատ վերապահութեամբ եւ շատ կասկածանքով մը տիկ ըրեր էր Թագուկ հանրմին, եւ անոր յափշտակութեան վրայ պաղ ջուր լեցուցեր էր, խորտակիչ, ցուրտ խօսքով մը:

— Կեցէ՛ք նայինք, իրար մ'անցնիք. օյին մը չըլլալ ստոր տակը...

Հետեւեալ տառուն երբ քահանան ներկայացաւ, Մարկոս էֆէնտի իրեն կը սպասէր հիւրասնեակը:

— Բարեւ, ո՞վ է նայինք Սաթենիկին համար գտած հարուստ մարդը, հարցուց Տէր Մկրտիչին՝ երբ անիկա զեռ հազիւ սնեակէն ներս մտած էր:

Այս ընդունելութիւնը, որ գրեթէ յարձակում մըն էր, անմիջապէս զգացուց իրեն թէ ի՛նչ աստիճան ճշմարիտ էին իր վախերը խաղաղիկ խաղին նկատմամբ: Այսու հանդերձ Տէր Մկրտիչ, որ զաւր ու մեղեցալութեանց մէջ սնած ու անոնցմով սրած էր իր կարողութիւնները, կէս ճամբէն դասալիք ըլլալով ետ դարձող մարդ չէր, մանաւանդ երբ քինախնդրութեան ու շահամարութեան կրիկն մղուաներուն առջեւ կը գնտուէր: Տեսակցութիւնը գրեթէ ճակատամարտ մը պիտի ըլլար, եւ պատրաստուեցաւ ատոր:

— Գտած մարդս չէ՛նք շնորհք մարդ է եւ ոչ թէ ո՛ր է: Մարտիրոս Սարբալըքեան մը, պատասխանեց խորիտ ու անբարտաւուն կերպով մը:

— Մարտիրոս ազան անշնո՞րհք:

— Չէ՛, բայց չի կրնար բազդատութեան զըրուելի Ղարարադի Մելիքներէն իջած աղնուական եւ ուսումական երկտասարդ մը հետ:

— Մեկի՛ք, ազնուական՛ն, ուսումական՛ն, պատասխանեց Մարկոս էֆէնտի ձեռքի արհամարհոտ ճօճմով մը, ասոնք փոր չեն կշտացներ, ասոնք պահալը չ'առնեք... ասիկա նա յինք, ասիկա ունի՞...

Ու կերմերեան աջ ձեռքի բթմամտը ցուցամտին շփշփեց և Այս շփումը, ինչպէս յայտնի է, գրամը կը խորհրդանշանէ:

— Նիթական կացութեանը մասին արդէն տեղեկութիւններ ստուած եմ Թագուկ հանրմին, ըստ ասեներէցր:

Եւ միշտ աւելի տրամադիր իր թեկնածուին նիւթական վիճակէն աւելի աղնուականի եւ ուսումականի արժանիքները առաջ քնելու, աւելցուց:

— Խամայի Մելիքներէն, մեծ ընտանիքէ մարդ է, Մարկո՛ս էֆէնտի, եւ կատաքեալ ուսմունք առած... համալսարանական մը:

— Ինձի նայէ, տէր հայր, շարունակեց կերմերեան, ես մօրուքս շարըշին մէջ ճերմկեցած մարդ եմ, սա մեկըութիւնը, ուսմունքը, եւն, մէկ կողմ ձգէ եւ յըջօրէն իտախնք քո ի՛նչ է այդ մարդու անունը:

— Մելիք-Ղուկաս Կորկոտեանց:

— Հարուստ է:

— Եղբա՛յր, հաշիւները բոնողը ես չեմ, միայն թէ լսած եմ որ Կորկոտեանները հարուստ ընտանիք են:

Այս անորոշ հաստատութիւնը չզօհացուց Մարկոս էֆէնտին որ իր հարցաքննութիւնը առաջ տարաւ՝ առանց սակայն կարենալ ճըշգրիտ բան մը հասկնալու Կորկոտեանցի նիւթական կացութեան մասին: Այսու հանդերձ տէրտէրը բաւական ճարպիկ գնառուներ էր իր սարքած խաղը առաջ վարելու, եւ նոյն իսկ, խլերթոյս կրցեր էր Մարկոս էֆէնտին հաշտեցնել Սարբալըքեանի նշանտուքը եւ ընդունազափարին հետ:

Կերմերեան, առանց տակաւին կատարելապէս համոզուելու Տ. Մկրտիչի խօսքերուն, ուղեց որ հորատէր իրենց տունը գալ անպամ